

և չենք յիշեր թէ որն է բանաւոր փա-  
փագանաց յարմար առարկան : Հոգե-  
րու մէջ կը ձգենք մենք զմեզ, զեղսու-  
թեամբ կը շուայտանանք, ու տարտա-  
մութեան լաբիւրինթոններու մէջ կը  
թափառինք, ինչուան որ ծերութեան  
խաւարը սկսի պատել մեր վրայ և ան-  
հանգստութիւնն ու սրտի անձկութիւ-  
նը ամէն կողմանէ խափանեն մեր ձամ-  
բան : Են ատեն ետե կը դառնանք և  
սարսափով ու տիրութեամբ և սորջա-  
նօք կը նայինք մեր անցեալ կենացը վը-  
րայ, ու կը փափագինք, թէպէտ և շատ  
անգամ՝ի զուր, որ ըլլայ թէ թողունք  
առաքինութեան ձամբան : Երանի ա-  
նոնց, որդեակ, որ եթէ քու օրինակէդ  
չյուսահատիլ սորվին, ու յիշեն թէ որ-  
չափ ալ երեկոյացած ըլլայ օրը ու ի-  
րենք ալ ուժէ ինկած, մէկ ձիգն մը  
կը մնայ ընել, վասն զի պէտք չէ յու-  
սահատիլ ամենւին ուղղութեան ձամ-  
բան գալու . անկեղծ ջանքը անօգնա-  
կան չմնար . մոլորեալ մը կրնայ վերջա-  
պէս ձամբու գալ՝ յետ ամենայն սխալ-  
մանց . և ով որ ոյժ ու զօրութիւն կը  
խնդրէ՝ի վերուստ, վտանգներն ու դը-  
ժուարութիւնները առջեւէն ձամբայ  
կը բանան : Դնա հիմա, որդեակ, գնա  
հանգչէ, յանձնէ զքեզ լմենակալին  
խնամոցը, ու երբոր նորէն առաւօտը  
զքեզ աշխատանքի կը հրաւիրէ, սկսէ  
դարձեալ քու ձամբորդութիւնդ ու քու  
կեանքդ :: :

### ՃՈՆԾԸՆ ԱՆԳԼԻԱՑԻ

#### ԲԱՐՈՑԱԿԱՆ ԱՌԱԾԻՔ

Մարդուն սիրու չքաշեր լոււաբարոյ տղայ մը  
լացընել տալու . բայց զանիկայ ինտացընելը՝ շատ  
անդամ աւելի մեծ յանցանք է :

Նայէ որ աղոց ծիծաղը ոչ զսպէս ոչ աւելքը-  
նես . անիկայ ինքիրէն կը դադրի :

Հատ քիչ անգամ տղոց լոցը զզման նշան է :

Տղաք զուարթ են, բայց ոչ ծալրածու : թէ որ  
այդ բնութիւնն ստանան, դաստիտրակաց յան-  
շանքն է :

#### ԴՈՄԱԶԵՈՑ

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

#### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

#### ԱՌ ԱՎՏՈՒԱԾ

Ո՞եծ ես լուսուածդ եթերաց .  
Հանուլք պատմեն ըզքո կար,  
Ծակ եւ ի լոյս քօղազգած  
Ծածկիս ի մտացըս տըկար .

Որպէս ըզծով անյատակ՝  
Ճըմարտութեան դու անդունդ  
Օ անբաւն առնես պարափակ  
Յաւերժական ի յանհունդ :

Ի սլաց դարուց սըրաթեւ  
Լորկեր դու զակըն թափանց .  
Հաղարք ամաց են առ քեւ  
Որպէս զերէկն որ էանց :

Գիշեր էր լսկ ու անյարդար .  
Լուսեղք ունայն, տիւ ունայն .  
Լորձակեցեր մի բարբառ,  
Եւ յոշնչէ ամենայն :

Լուսացեր դու, եւ կացին  
Հոյք աշխարհաց յանդիման,  
Պարզեցան յոտըս քոյին  
Երկնից կամարք ման ի ման :

Յարեաւ արեւ լուսակէզ  
Յառագասատէն տիրանուէր,  
Որպէս հըսկայ յասպարէզ  
Խաղայր յերկինս եւ հըրծուէր :

Դառ ասացեր, եւ անծիր  
Լոփութեցաւ ծով յեզերս,  
Ո ազեալ յալեաց եւ երկիր  
Ողջունելով զտիեզերս :

Գաղտնի ձաճանչ քոյդ լուսոյ  
Ճառագայթեաց յերկիրս ասու,  
Ո արդ ուրեք չէր, ու ի հողոյ  
Ծափեաց ըզնա քոյին դաստ :